

—≡ Ս Ի Ո Ն ≡—

ԼՂ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1964

ՅՈՒՆԻՍ

ԹԻՒ 6

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԴՊՐՈՑԸ ԵՒ ԱՆՈՐ ԴԵՐԸ

Ս.

Ուսումնական տարեշրջան մը ևս կը փակուի այս ամիս: Ու մինչ հայկական վարժարաններու բազմաթիւ շրջանաւարտներ հաստատ ու վստահ քայլերով կը մտնեն կեանքի յարաշարժ և դժուարին կրկէսէն ներս, երբ հարիւրաւոր ուսուցիչներ իրենց արդարօրէն վաստկած հանդիստին կը դիմեն և աշակերտներ ամբողջ տարին երազուած և ակնկալութիւններով լի ամառնային արձակուրդին կ'երթան, դարձեալ կը փորձենք սահմանել դերը՝ որ վերապահուած է հայ դպրոցներուն:

Հայ եկեղեցին և հայ դպրոցը, սրոնք դարերով հանդիսացած են մեր ցեղի գոյութեան անսասան կոուանները, որ և է ժամանակէ աւելի այսօր է որ կը շարունակեն, աւելի լայն չափերու վրայ ըլլալ մշտարթուն պահակները մեր սրբութիւններուն, մեր ազգային դիմագիծի անապարտ պահպանման ու գոյատևումին:

Մեծ եղեռնէն տակաւին հազիւ յիսուն տարիներ վերջ, արդէն սփիւռքի մէկ ծայրէն միւսը կը տարածուի եկեղեցիներու, և անոնց քովն ի վեր հասակ առած դպրոցներու սքանչելի ցանց մը, զբաւականը՝ մեր ցեղի ինքնապահպանութեան ու ներքին անընկճելի կորովին:

Որ և է ժողովուրդ պիտի բարոյալքուէր ու կազմալուծուէր այն ահաւոր ճակատագրին առջև՝ որ մերը եղաւ ժԹ. դարու վերջաւորութեան և մասնաւորաբար Ի. դարու սկիզբին, Առաջին Աշխարհամարտի արհաւիր օրերուն: Տասանորդուելէ, փոշիանալէ ալ ետք՝ որ և է ցեղ պիտի չկարենար այնքան արագ ու այնքան զեղեցիկ կերպով բարձրանալ վեր մոխիրներէն, և իր անպարտելի կամքը, Աստուծոյ արևին տակ որպէ՛ս մարդ ապրելու իր անյողդողդ վճիռը գործնականապէս ցոյց տալ:

Այս բրաւ Հայր, մօտիկ անցեալի հայ ոքսորականը, օտար ափերու վրայ ապաստան խնդրող այդ կիսամերկ ու անօթի հալածականը, որ հազիւ

հաստատուած խրճիթի մը մէջ կամ թիթեղէ ծածքի մը տակ, ամէն բան առաջ ու ամէն բանէ վեր, մտածեց իր գաւկի՛ն ուսման մասին, անոր պատիարակութեան, կրթութեան մասին:

Եւ շուտով, անաւոր եղեռնէն քանի մը տարիներ վերջ միայն, արտասահմանի բոլոր այն երկիրներուն մէջ ուր հայեր ապաստան գտած էին, բարձրացան եկեղեցիները ու անոնց հետ՝ քար առ քար և պատ առ պատ՝ մեր զրգրոցները, օտարութեան համայնակուլ ալիքներուն դիմադրող այդ պարիսպները:

Մեր ցեղի սուրբ ոգին էր որ անգամ մը ևս ինքզինք կը փաստէր: Ս. Մեսրոպի զիրերով և Քրիստոսի լոյս հաւատքով զրահաւորուած՝ Հայը, իր արիւննոտ պատմութեան մէջ քանիբորդ անգամը ըլլալով՝ անժխտելի փաստը կուտար իր կենսառոյջութեան:

Կուտար փաստը և կը դիմադրէր: Կը դիմադրէր այն բոլոր օտարամուտ ազդեցութիւններուն՝ որոնք խորթ էին մեր ազգային նկարագրին, որոնք խոտոր կը համեմատէին մեր ըմբռնումներուն և աւանդութիւններուն: Արտասահմանի հայ դպրոցին դերը, եկեղեցիին հետ, այս եղաւ ու այս է տակաւին պայքարիլ մեր ցեղային իւրայատկութեան, բնորոշ դիմագիծին և նկարագրի անայլայլ պահպանման համար:

Եւ սակայն, իմացական այն զարթօնքը որ կ'ակնկալուէր, որ կը սպասուէր իսկ, անաւոր փոթորիկէն յետոյ, կեանքի չկոչուեցաւ, չծաղկեցաւ, մարմին ու ձև չստացաւ: Մեր դպրոցները, հայեցի դաստիարակութեան մը հետ, տուն նաև կեանքի մէջ կտոր մը հացի համար պայքարիլ կարենալու միջոցները: Ու դժբախտաբար եղան պահեր՝ երբ այս երկու առաջադրանքներէն երկրորդը դարձաւ առաջնահերթ խնդիր, միակ նպատակ: Նիւթական հետզհետէ բարեւաւուող, բարօր կեանքի մը հետ՝ մարդիկ սկսան մոռացութեան տալ հոգեկան ու իմացական այն բոլոր արժէքները, որոնց համար պայքարեր էին իրենց պայքերը ու զոհուեր իսկ:

Հասաւ սերունդ մը հայերու, որ նախընտրեց ու կը նախընտրէ օտարին նոր հազուստը՝ մեր հին այլ միշտ նոր պատմուճանէն. որ յաճախ իր խղճին վրայ քար դրած՝ կը դիմէ դէպի անդարձ կորուստ, դէպի օտարացում, դէպի ձուլում:

Այս կորուստը, երևութապէս անկերպարան ու անկազմակերպ՝ սակայն ի վերջոյ մեծ չափերու հասնող այս յուսալքող շարժումը պէտք է ցնցէ մեզ ազգովին ու մտածել տայ կանխարգելիչ միջոցներու մասին: Պէտք է ցնցէ մեզ, որովհետև իւրաքանչիւր ապրող հայ կեանքի համար անաւոր զին վճարած ենք մենք Տէր Զօրի մէջ:

Եւ սակայն, հակառակ այն ոլբերուն որոնք կը բարձրանան բոլոր ժամանակներու եղբրամայրերու կողմէ՝ մեր անխուսափելի օտարացման, ուժացման մասին, հակառակ այն բոլոր տխուր փաստերուն, որոնք մեզ կը ստիպեն աշալուրջ ըլլալ, պիտի ապրինք սփռուքի մէջ միշտ որպէս Հայ, այնպէս՝ ինչպէս ապրած են մեր նախնիքները երկար դարեր անորոշութեան և զերութեան մէջ: Ու ասիկա համոզումն է բոլոր անոնց, որոնք ամենէն ազնա-



պալի ու մութ պահերուն իսկ քաջութիւնն ու կարողութիւնը ունին ՎԼՈՍԱ-
ԼՈՐՆԻ կանթեղը՝ տեսնելու որպէս իրենց ուղեցոյց։

Հայ դպրոցներուն առջև կան մեծագոյն խոչընդոտներ։ Եւ սակայն Հայուն
ե՞րբ պակասած է դժուարութիւններ ոտնահարելու անընկճելի ուժը, կամքը։
Մանաւանդ հիմա՝ երբ հայկական կազմակերպութիւններու կողմէ հաստատուած
կրթաթոշակներ լաւագոյն առիթը կ'ընծայեն բարձրագոյն ուսման տիրանալու,
պէտք է խորհինք մեր երիտասարդ ու զարգացած մտաւորականներուն կարո-
ղութիւնները մեր Հայկական դպրոցներուն ի սպաս դնելու միջոցներուն մասին։

Մեր մանկապարտէզները, նախակրթարաններն ու երկրորդական վար-
ժարանները պէտք է դրուին մանկավարժական լաւագոյն և արդի հիմքերու վրայ,
որպէսզի անոնցմէ ներս մտնող Հայ պատիկը ինքզինք զգայ իր հարադատ տան
մէջ, սիրէ զանոնք ու երջանիկ ըլլայ։ Երջանկութեան և լրջութեան նման մթնո-
լորտի մը մէջ է որ կարելի պիտի ըլլայ Հայ մանուկէն ներս, ուսումէն անկախ
բայց անոր զուգընթաց, մշակել ու զարգացնել Աստուծոյ և բնութեան կողմէ
չնորհուած բարի ձիրքերը, նկարագրի տակաւին կիսարթուն զիծերը։

Ու տակաւին, խորապէս պատճառաբանուած, տրամաբանուած և զի-
տակցուած ազգասիրութեամբ, եկեղեցասիրութեամբ և հայրենասիրութեամբ է
միայն որ կարելի պիտի ըլլայ սպառնալ մեր նոր սերունդը. սերունդ մը՝
որ իր ապրած երկրին հաւատարիմ ու պատասխանատուութեան զիտակցու-
թեամբ քաղաքացին ըլլալով հանդերձ՝ խորհի ու մտածէ, ապրի ու զործէ որ-
պէս Հայ, որպէս Հայաստանեայց եկեղեցիի զիտակից անդամ։

Հետևաբար, մեզի համար անհրաժեշտ է առաւելագոյն փոյթով ունե-
նայ Հայ ուսուցիչներ՝ որոնք, մանկավարժական ամենէն նոր և զործնական
սկզբունքներուն տիրացած ըլլալով, ունենան մանաւանդ զիտակցութիւնը ի-
րենց վստահուած առաքելութեան, զիտան ծանրութիւնը իրենց ուսերուն
վրայ դրուած բեռին — սփիւռքի մէջ Հայը Հայ պահելու սրբազան գործին։

Գաստիարակենք ու մեծցնենք մեր պատիկները այնպէս՝ որ անոնք Հայ
ծնիլը ճակատագրի շար խաղ մը չնկատեն, Հայ ապրիլը տառապանք մը չկար-
ծեն ու չփորձեն օտարամոլութեան դիմելու։ Մեծցնենք զիրենք երջանկու-
թեան և անհոգ ուրախութեան մթնոլորտի մը մէջ, մեր ազգային պատմութեան
ու եկեղեցիի շքեղագոյն դէպքերով ու դէմքերով հպարտացնենք զիրենք, ու
ազատութեան մէջ ապրելու բերկրանքը տանք անոնց։ Սիրենք ու սիրցնենք
Մեսրոպաշունչ մեր լեզուն, մեր զրականութիւնը, արուեստներն ու մշակոյթի
զանազան երեսները, և օտար այս ափերուն վրայ իրենց Հայութիւնը ճակա-
տաբաց պտըտցնելու սէրն ու հպարտութիւնը տանք անոնց։ Սորվեցնենք պաշտ-
պան կանգնիլ ազգային ու կրօնական սկզբունքներու, պաշտպանել ինչ որ լաւ
է ու բարի այս աշխարհին վրայ ու Աստուծոյ ստեղծած արարածներուն մէջ,
ու մեր փոքրիկներէն պատրաստենք իրաւ մարդեր, մարդեր՝ որոնք ապրին
քրիստոնէաբար, ըլլան եղբայր բոլորին ու աշխատին բարօր կեանքի և խաղա-
ղութեան համար։

Հայ ծնողներ, հայրեր ու մայրեր, եղէ՛ք առաջին դաստիարակները ձեր
զաւակներուն, կրթեցէ՛ք զանոնք մեր ընտանեկան և բարոյական աւանդու-
թիւններուն համաձայն և մաքուր խիղճերով յանձնեցէ՛ք զանոնք դպրոցին։

Ս. ԳՐԱԿԱՆ

ՕՏԱՐԱԿԱՆԸ

Չմեռը վերջանալու վրայ էր, երբ Օտարականը ճամբայ ելաւ գէպի երուսա-գէմ: Իր հեան էին իր բոլոր աշակերտները ինչպէս նաև բազմաթիւ հետևորդները: Բոլորը գիտէին թէ երուսաղէմ կ'երթար Պատեքի մօտալուտ տօնին ներկայ ըլլալու համար: Օտարականը ախուր էր ու ճնշուած: Փիլիպպեան կեսարիոյ մօտերը երբ բոլորը կանգ առին հանգչելու, յանկարծ դարձաւ Ան բոլորին և հարցուց թէ իրենք ո՞վ կը կարծէին զինքը, և թէ վերջապէս ի՞նչ էր իր ճշմարիտ անունը: «Ոմանք եղիան կը կարծեն քեզ, ուրիշներ Երեմիան և կամ մին մեծ մարգարէներէն, կեանքին վերադարձած», պատասխանեցին աշակերտները: «Իսկ դուք ո՞վ կը կարծէք զիս»:

Այն ատեն Պետրոս, ներքին ճառագայթէ մը լուսաւորուած, պոռթկաց. «Դուն Գրիստոսն ես, Որդին կենդանի Աստուծոյ, Մեսիան որուն կը սպասեն իսրայէլն ու աշխարհը՝ դարերու անպատին մէջ, խաղաղութեան իշխանը՝ զոր կը յուսան բոլոր զրկուածները, ինչպէս ծարաւուտ խոտը կը սպասէ ջուրին, ծաղիկը արևուն և սիրտը մխիթարութեան»:

Բոլորը զարմացած Պետրոսին կը նայէին, որ ներշնչուածէն յանկարծաթափ և սրտին լսյաէն կրակուած կը խօսէր: Օտարականը լուռ էր, սակայն իր ներքին բերկրանքը կը ցոլար իր դէմքէն: Յետոյ քաղցրօրէն նայելով Պետրոսին, ըսաւ. «Երանի քեզ Սիմօն, որդի Յովնանու, որովհետև մարմինը և արիւնը չէին որ ըսել տուին քեզի այդ խօսքերդ, այլ իմ երկնաւոր Հայրը»: Յետոյ դարձաւ բոլորին և ըսաւ. «Ձեզմէ իւրաքանչիւրը գաղտնի անուն մը ունի, մօտ է օրը երբ դուք ձեր իրական դերով և անուններով ճանչցուիք աշխարհէն»:

Երբ Գալիլիայէն գէպի երուսաղէմ կ'երթային, անցան Թարսը լերան քովէն: Օտարականը կը սիրէր լեռները, բարձրութիւններ՝ որոնք մօտ էին երկնքին: Աշակերտներու հետ միասին բարձրացան լեռը, որ սկաւառակի մը նման կը բացուէր: Երբ լերան գագաթին մօտ էին արդէն, իր հետը առաւ Պետրոսը, Յակոբոսը և Յովհաննէսը և մեկուսացաւ ազօթելու: Աշակերտները զգացին յանկարծ որ վարդապետին դէմքը խտացած արևու ճառագայթներու նման կը շողար, կարմիրով ու կաթով շաղուուած պայծառութեան մը վերև: Ոչ միայն դէմքը, այլ նաև զգեստները ճերմակ էին: Լոյսի ծովի մը վրայ Ան կը նմանէր ձիւնագունդի մը, պատրաստ հալելու արևի ճառագայթներէն: Իր հոգին աղօթքի մէջ գերմարդկայնացած գուրս կը թափէր թափանցիկ

Հայ ուսուցիչնե՛ր, եղէք երկրորդ ծնողներ ձեզի յանձնուած աւանդներուն, մեր վաղուան յոյսին, հասակ առնող հայ սերունդին: Մեծցուցէք զանոնք համաձայն մեր նախահայրերու ոգիին և ուղղութեան, Հայկի և Արամի, Վարդանի և Աշոտի ազատասիրութեամբ և ազգասիրութեամբ զինեցէք զանոնք, տուէք անոնց հուրը Լուսաւորչի և Նարեկացիի հաւատքին:

Հայե՛ր, աշխարհի չորս ծագերուն սփռուած Հայեր, պաշտպան կեցէք Հայ դպրոցին, Հայ եկեղեցիին, պահպանեցէք զանոնք այն բոլոր միջոցներով զորս ձեր արամադրութեան տակ ունիք, բարեխաւեցէք դպրոցներուն մակարդակը և նիւթական կացութիւնը և յաջորդ սերունդներ երախտապարտ պիտի ըլլան ձեզի, ինչպէս անկասկած երախտապարտ են անպատաներու մէջ խողջուած ձեր հայրերու հոգիները: